

ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆՆԵՐ

Հոգեգալստականութեան հիմնադիրն է Charles Fox Parham: Մնած է 4 Յունիս 1879ին, Muscatine, Iowa մահացր: Նախապէս պատկանած է Ժողովական Եկեղեցիին (Congregational Church), ապա յարած է Մեթոտականներուն (Methodist), եւ վերջապէս՝ "Holiness" շարժման: Ծառ վաղ հասակէն (15 տարեկան) կարգուած է քարոզիչ: 17 տարեկանին արդէն վկայեալ (իմա՝ արտօնեալ) քարոզիչ էր: Պաշտօնական վաւերացումէն ետք, ան իր բովանդակ կեանքը մուիրեց քարոզչութեան: Ունի կարգ մը հրատարակութիւններ, որոնցմէ յիշենք "The Apostolic Faith" գարբերագիրքը: Մահացած է 1929 թուականին, երբ դեռեւս 56 տարեկան էր:

Հոգեգալստականութիւնը (Pentecostalism) սկսաւ 1901ին, Topeka, Kansasի մէջ: Ներկայիս, Կարոլինայի մէջ ու Բողոքականութեան ետք, երրորդ առաջնորդող ուժը Հոգեգալստականութիւնն է: Վերջինս, խորքին մէջ, շարունակութիւնն է եւ կամ մէկ վերընձիւղումը "Holiness" շարժման: Ներկայիս, այն տարածուած կը գտնենք աշխարհի բոլոր ցամաքամասերուն վրայ: Այս շարժման յարողներուն թիւը այժմ անցած է յիսուն միլիոնը: Աշխարհի ամենախիտ կեդրոններն են՝ Պրագիլը (աւելի քան երեք միլիոն) եւ Չիլիմ (աւելի քան 700,000 հետևորդ): Մերձաւոր Արեւելքի երկիրներէն (Իսրայէլ, Յորդանան, Լիբանան, Թուրքիա, Սուրիա), Եգիպտոսը միայն որդեգրեց այս շարժումը: Իրիս արդիւնք այդ համախոհութեան եւ համակրութեան, 1953 թուին, Port Said-ի մէջ հիմնուեցաւ "Middle East Bible School"-ը: Պալէստինա-Ալաւական երկիրներէն յիշենք՝ Պուկարեան, Լեհաստանը եւ Ռուսաստանը: Հոգեգալստականութիւնը Ռուսաստանի մէջ աշխուժացաւ երբ համայնավարութիւնը երկիրին իշխանութեան գլուխն անցաւ:

Եթէ «Ենովայի Վկաներ»-ու ազանդը Հայաստան եկած է Լեհաստանէն, ապա Հոգեգալստականութիւնը Հայաստան մերթափանցած է Ռեքրամիայէն: Ամենք կը կոչուին ման «Քիււեան Պենտեկոստէներ»: Այժմ Երեւանի մէջ ունին շուրջ վաթսուն հաւաքատեղիներ՝ մօտ հարիւր հոգիներ խումբերով: Այս շարժման հետևորդներուն թիւը անցած է տասը հազարը եւ հետզհետէ արագ թափով կ'անցնի ու կը բազմաման անոնք: Տեղեկութեանց համաձայն, անոնց քարոզչական ասպարէզը կամ ցանցը բաւական ընդարձակ է. այն կ'ընդգրկէ հետեւեալ քաղաքները՝ Հոկտեմբերեանը, Արտաշատը, Աշտարակը, Արարատը, Դիլիջանը, Սեւանը, Զարեմցուանը, Հրազդանը եւ այլ վայրեր:

Հոգեգալստականութիւնը մուտք գործած է Ռեքրամիա մի ունի քարոզիչ՝ John E. Voronacff-ի կողմէ, 1922 թուին: Այս գործումեայ ու համարձակ քարոզիչը հազարաւորներուն դարձի բերած է դէպի հոգեգալստականութիւն: Ան յանդուգնօրէն ու անդուօրէն քարոզած է Մկրտչականներուն եւ Աւետարանական այլ խումբերուն: Վիճակագրութեանց համաձայն, 1926ին, Հոգեգալստականներն ունէին շուրջ 350 հաւաքավայրեր՝ 17,000 հետևորդներով: Առ ի հետեւանս այս աշխոյժ ու եռանդուն քարոզչական գործունէութեան, Օտուայի մէջ կեդրոն մըն ալ հաստատուած է "All Ukranian Council of Christmas of the Evangelical faith" անուամով:

Ռեքրամիացի ժողովուրդին կրօնական ջերմեամբութեան չափին ու սահմանին առ տեղեւան ծանօթամալու համար ծամամած քարոզիչին ցանցած հաւատքի հունտերը, բոտ երեւոյթին, պարարտ հող գտնելով, արաստուոր անմամ մը ահագանգը հնչեցուցին: Պատկան մարմինները, երկար թմբիտ մը գարբեմած, ամբիջապէս հալածանքի դիմեցին ու հակահարուածով մը կասեցուցին անոր բազմապատկուումն ու տարածումը:

Հալածանաց յաջորդեցին բիրաւոր հաւատացեալներու բանտարկութիւնները, ընդ որում եւ՝ քարոզիչ եւ հովիւ Voronacffին: Մեզի եւսած ստոյգ աղբիւրներուն համաձայն, հովիւը երբեք չկրցաւ վերագտնել իր երբեմնի ազատութիւնը: Կառավարական դատարաններէն պատմառով, հովիւին կիմն ալ քսան տարուայ տաժանակիր բանտարկութեան մը դատապարտուեցաւ:

1930ական թուականները դաժան ու անարդիւն տարիներ եղած են Հոգեգալստականութեան ծաւալման ու ընդարձակման տեսակէտէն: 1939 թուին, երբ այս շարժման պատկանող եկեղեցիները Լեհաստանէն յանձնուեցան Խորհրդային ուժերուն, անոնք սկսան իրենց վերածմունդն ապրիլ: Այս գործումեայ հաւաքատեղիները, որ իրենց ծագումն ստացած էին Ռեքրամիայի եւ Պելոուսիոյ մէջ, հարկադրուեցան միանալու Մկրտչականներուն եւ Աւետարանականներուն՝ Գերմանական (ճացի) իշխանութեանց թելադրութեամբ:

Հետաքրքրական է նշել որ խորհրդային կարգերը, հակառակ կրօնական ծաւալման հանդէպ իրենց ցուցաբերած անմաստ դիրքին, աւելի հանդուրժելի կը գտնէին մկրտական-մերուզոյութիւնը, քան՝ Հոգեգալստականներուն: Մկրտչականները կը համարուէին հնազանդ, կարգապահ եւ զուսպ հուստացեալներ. իսկ հոգեգալստականները՝ մոլեռանդ, վտանգաւոր, անզուսպ եւ անդրդուէլի:

Խրուշչեւի ժամանակ, Հոգեգալստականներ, Ղրիմի շրջանէն, Լիթուանիայէն, Մոսկուայէն եւ այլ վայրերէ, կը ձերբակալուէին եւ կ'արգելափակուէին՝ ի վնաս երկրին իրենց գաղափարախօսութեան ու գործունէութեան համար: Անոնց հիմնական հակակառավարական ըմբացքը մոր սերունդի պատանիները խորհրդային կեանքէն շեղելու եւ ընդհանրապէս խորհրդային ուսման, ինչպէս նաեւ բանակին եւ Կուսակցութեան հակադրելու մէջ կը կայանար: Այս յանցագործութեամբ էր որ կը մեղադրուէին ու կը հալածուէին անոնք: Հոգեգալստականներ, խուսափելու համար կառավարութեան խուզարկու հայեացքէն, իրենց առօրեայ վայրերը սովորաբար կը դարձնէին մութ ու խուլ տեղեր, ինչպէս՝ լեռները, անտառները, կիսախաւար սեճեակները եւ այլն: Զմանգամ աղբիւրներ կը վկայեն որ դեռես 1950ին, Ռուսիոյ մէջ արդէն իսկ կային շուրջ 250,000 հոգեգալստականներ:

Արդ, ի՞նչ է հոգեգալստականութիւնը եւ անոր ուսուցած գաղափարախօսութիւնը: Որո՞նք են այս շարժման էական եւ յատկանշական կողմերը:

Հոգեգալստականութեան ծագումը սուրբգրական է. այս հիմնուած է Գործք Աղարեւոցի այն հատուածին վրայ ուր կը նկարագրուի Հոգեգալուստը (Տե՛ս Գործք Առք. Բ):

1-4): Վերնատան մէջ հաւաքուած առաքեալներ երբ ջերմեռանդութեամբ կ'աղօթէին, Սբ. Հոգիով լեցուեցան եւ սկսան տարբեր լեզուներով բարբառել: Այս մշանակելի դէպքը հիմքը կը ծառայէ եւ առանցքը կը կազմէ հոգեգալստական հաւատքին:

Հոգեգալստականներ, իրենց հոգեւոր պաշտամանց ըմբացքին, կը շեշտեն լեզուախօսութեան (Glossolalia) անորժեշտութիւնը: Համաձայն անոնց համոզման ու մեկնութեան, այս լեզուաձիբը կամ ի վերուստ պարգեւուած այս բացատրիկ շնորհքը, ամտարակոյս, Սբ. Հոգիով մկրտուած ըլլալու ճշմարիտ իրողութիւնը կը մատնանշէ: Առաքեալներ, որ հանդիսատեսը եւ ընկալողները եղած էին այդ պարգեւին, այլափոխած էին իրենց ողջ էութիւնն ու կեանքը: Այս փոխակերպումը, կը հաւատան հոգեգալստականներ, շարունակական վիճակ մըն է, եւ այսօր եւս կրնայ կրկնուիլ եթէ հաւատացեալը մտադրէ ապաշաւի, զգջման, խոստովանութեան, դարձի, մեղաց թողութեան եւ աղօթքի նամապարհով ընդգրկել այս մոր իրավիճակը:

Երուսաղէմի մէջ պատահած այս դէպքը իր տեսակին մէջ ամենէին եզակի չմնաց, այլ՝ կրկնուեցաւ: Գործք Առաքելոցը կը յիշատակէ նաեւ Կեսարիայի դէպքը (Տե՛ս Ժ. 44-48), ուր հեթանոսները կ'ընդունին Սբ. Հոգին. ապա եւ՝ Եփեսոսի պատահարը, ուր «քանի մը աշակերտներ» եւս կը ստանան Սբ. Հոգին, եւ «անլուր լեզուներ» կը խօսին (Տե՛ս Գործք. Առք. ԺԲ. 1-7): Երրորդ յիշատակարանը կատարուած է Պօղոս առաքելի Կորնթացոց ուղղուած առաջին թուղթին մէջ, ուր կ'ըսուի. «Քանզի մէ՛կ Հոգիով մէկ մարմնի մէջ մկրտուեցանք մենք ամէնքս . . . , եւ այդ մէ՛կ Հոգին խմեցինք» (Ա. Կորնթ. ԺԲ. 14):

Յետ-առաքելական դարաշրջաններուն, լեզուախօսութեան դէպքերը զգալիօրէն մուգեցան որովհետեւ Պօղոս առաքել խիստ պահանջքներ եւ սահմանափակումներ կատարած էր այդ ուղղութեամբ. այսպէս՝

- ա. համրային պաշտամանց մէջ երեքէն աւելի լեզուախօսութիւն չըլլայ.
- բ. Լեզուախօսութիւն չկատարուի եթէ բացատրող չկայ.
- գ. Լեզուախօսը իր շնորհքը հրապարակաւ ցուցադրելու մարմաչը չունենայ (Տե՛ս Ա. Կորնթ. Ժդ. 26-40).

Լեզուախօսութեան մօտաւոր մէկ այլ ենթադրութիւն է նաեւ սուտ մեկնաբանութիւնները, լեզուախօսական խաբէրայութիւնները, գրախօսութիւնները եւ սխալ մարգարեացումները: Յարեւմտեան երեւոյթներ եկան փուն ու անարժէք դարձնելու այս երկնապարգէն շնորհներու եւ ձիբերու կիրառումը:

Հայրաբանական գրականութեան մէջ հատուկեմտ յիշատակումներ կատարուած են լեզուախօսութեան մասին: Իրենիոս (ՅՏ. 130) իր «Ընդդէմ հերետիկոսաց» եւ Տերտուլիանոս (ՅՏ. 160) իր «Ընդդէմ Մարկիոնի» գրութեանց մէջ մշուումներ ունին հոգեխօսութիւնը գրեթէ անհետացած էր: Լեզուախօսութեան հետքերը վերստին մշմարելի դարձած 2-րդ դարուն Գերմանիոյ մէջ Radical Anabaptist-ներու երեւումով, եւ ապա, ԺԷ-ԺԹ. դարուն, Ամերիկայի մէջ, լեզուախօսութիւնը աշխուժացաւ "Shakers" շարժման մէջ, իսկ ԺԹ. դարուն, Անգլիոյ մէջ, "Irvingite" շարժումը գայն որդեգրեց: 1830ին, Սկոտլանդի մէջ (Port Glasgow) լեզուախօսութիւնը բաւական ընդհանրացաւ:

Այստեղ, իբրև հետաքրքրություն կ'արժէ մէջբերել լեզուախօսութեանն օրինակ մը, իր թարգմանութեամբ կամ մեկնութեամբ "Da Shoentee Konomeki no sienti holay coriente no sheonte mees . . ." որ թարգմանի՝ «Տէր Աստուածդ կ'ըսէ քեզի թէ Ան հոս ըսւ քովդ է»:

Ինչպէ՞ս պէտք է հասկնալ ու բացատրել լեզուախօսութիւնը: Ասիկա ինքնին մեծ հարց մըն է որուն սլատասխանը կը տառապի անորոշութեամբ: Լեզուախօսութիւնը, լեզուաբանական տեսանկիւնէն դիտուած, ոչ մէկ արժէք ունի, որովհետեւ չի ներկայացնէր մեռած կամ կենդանի լեզուի մը թէկուզ հեռուոր մէկ պատկերը կամ մտամուտիւնը: Գիտուններ կ'ըսեն թէ լեզուախօսութիւնը անորոշ, անիմաստ, անըմբռնելի հիշխմներու անվերջ շարք մըն է: Այլը կը պնդեն թէ, այն՝ «Սբ. Հոգու կողմէ թելադրուած Գերբնական խօսքեր են», որ կրնան արտաբերուիլ զանազան լեզուներով՝ առանց արտասանողին իմացութեանը:

Լեզուախօսութիւնը Սբ. Հոգւոյ իմը պարզեցնելու մէկն է: Լեզուներու թարգմանութիւնն ալ առանձակի շնորհ մը կը համարուի (Տե՛ս Ա. Կորնթ. Ժբ. 8-11):

Լեզուախօսութեան ակնարկելով Մեծն Առաքեալը կը գրէ. «Գոհութիւն Աստուծոյ ձեր ամենուն համեմատ աւելի շատ լեզուներ կը խօսիմ» (Ա. Կորնթ. Ժդ. 18): Առաքեալը ոչ միայն ինքը խօսած է, այլեւ քաջալերած է որ այն շարունակուի՝ «լեզուներ խօսիլը մի՛ արգիլէք» (Ա. Կորնթ. Ժդ. 39). պայմանաւ որ անշուշտ մէկը գտնուի որ թարգմանէ, այլպէս լուռութիւնը մախըմտրելի է (Տե՛ս Ա. Կորնթ. Ժդ. 28): Այստեղ, անհրաժէշտ կը համարենք նշել որ լեզուներու մեկնաբանութիւնները յաճախ եղած են բռնագոյտիկ եւ ըստ կամ: Ոմանք, թարգմանութեան պատրուակով, քննադատական եւ նախաանկան խօսքեր արտասանած են վիրաւորելու համար ունկնդիր բազմութիւնը:

Հոգեգալստականները Սբ. Գիրքը կը համարեն միակ պատմական ու վաւերական մատենաքննարկ, ուր Աստուծոյ ներշնչումով արձանագրուած ու մէկտեղուած կը գտնուին հաւատքի վերաբերող բոլոր հարցերը: Հոգեգալստականները բառացիօրէն կը վերցնեն Աստուածաշունչի ամէն մէկ տողը: Անոնք հաւատք կ'ընծայեն այնտեղ պատմուած իւրաքանչիւր դրուագին: Աստուածաշունչը իրենց վարդապետական հարցերուն միակ ուղեցոյցն է: Չիք հաւատալիք արտաքոյ Սբ. Գրքի: Այսպիսով, անոնք կը հաւատան:

- ա. Մկրտութեան ի Հոգին Սուրբ
- բ. Լեզուախօսութեան (Glossolalia)
- գ. Ծածկալեզուներու մեկնաբանութեան կամ թարգմանութեան
- դ. Մարգարէութիւններ կատարելու ձիրքին
- ե. Աղօթքով բժշկութեանց

Հոգեգալստականները կը պահանջեն առաքելական դարաշրջանի հոգեւոր պաշտամանց եւ արարողութեանց պարզութիւնը: Կը հաւատան մէկ Աստուծոյ եւ կ'ընդունին Երրորդութեան գոյութիւնը: Կը հաւատան Քրիստոսի աստուածութեան, Կոյս Ծննդեան, առանց մեղաց կենցիկ, հրաշքներուն, մեղաց բաւութեան՝ արեան հեղմամբ, յարութեան, համբարձման եւ երկրորդ Գալստեան: Կը մերժեն մանկամկրտութիւնը: Կ'ընդունին վերջին ըմբօրէքը, բայց չեն հաւատար գոյացափոխութեան: Վերջին ըմբօրէքը կը կատարեն պարզապէս իբրև յիշատակում: Ունելուայի արարողութիւնը կը կատարեն իբրև աստուածային պատուէր: Հաւատար բուժումները կարելոր են հաւատացեալին հաւատքի խորութիւնը եւ անկեղծութիւնը չափելու տեսակետէն: Հոգեգալստականները մասնաւորապէս կը շեշտեն վերստին ծնունդը Սբ. Հոգիով, փրկութիւնը՝ հաւատքով, Քրիստոսի երկրորդ մտաւուտ գալուստը եւ աստուածային բուժման կարելորութիւնը:

Հոգեգալստականները պարտին բարեգործութիւններ կատարել առ ի նշան նշմարիտ քրիստոնէութեան: Անոնք կ'այցելեն հիւանդները, կը քաջալերեն վատեալն ու սրտաբեկը, կը զօրացնեն տկարը եւ փրկութեան մասնապարիը կը մատնանշեն:

- Հոգեգալստականներ պարտին՝
 - ա. խիստ պահեցողութիւն կատարել
 - բ. հրաժարիլ աշխարհիկ եւ վաղամցիկ հաճոյքներէ
 - գ. հնազանդիլ երկրի օրինաց
 - դ. տասանորդը մատուցել առ ի շինութիւն եկեղեցւոյ
 - ե. չմասնակցիլ պատերազմներու
 - զ. չվճասել մարդկանց ու չոչնչացնել մարդկանց ունեցուածքը
 - է. չզործածել ոգելից ըմպելիքներ, ծխախոտ եւ մոլեխիմոզ
 - ը. չպարել եւ բախտախաղութեան անձնատուր շըլլալ:

Հոգեգալստականներ մուխրապետական կարգ չունին: Հոգեգալստական Բոլոր անդամներուն ամխտիր տրուած է քարոզելու եւ հոգիներ դարձի բերելու իրաւունքը: Անոնք կրնան վկայութիւններ կատարել, հրապարակաւ սրտաբուխ աղօթքներ մատուցել, բժշկութեան աղերսամբներ ընել Տիրոջը, եւ այլն:

Հոգեգալստականներ կարեւորութեամբ կ'ընդգծեն Տիրոջմով բուժուելու համգա- մանքը: Այս շարժման սկիզբէն ի վեր, հաւատաբուժումը եղած է իրենց հաւատքի կորի- գային հարցելէն մէկը: Անոնց հայեցակէտը այս մասին պարզ է ու յստակ: Ամէն հաւա- տացեալի առանձնաշնորհումն է բուժումը, վասն զի եթէ մարդկութեան անկումը հիւան- դութիւն եւ տառապանք բերաւ աշխարհին, ապա Քրիստոսի բերած փրկութիւնը իր հետ բերաւ մաւր դարձման եւ բուժում: Հոգեգալստականները տառացիօրէն կը հաւատան աւ- տարանի այն խօսքին թէ «հիւանդներու վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն» (Մրկ. ԺԶ. 18): Անոնք մատնացոյց կ'ընեն մաւր Յակոբոսի թուղթը, ուր կ'ըսուի. «Ձեզմէ մէկը հիւանդ է. թող կանչէ եկեղեցւոյ երէցները, եւ անոր վրայ աղօթք թող ընեն եւ իւրով օժեն Տիրոջ անունով» (Յակոբոս Ե. 14): Այս առնչութեամբ, կ'արժէ յիշել մաւր որ Հոգեգալստականներ հիւանդին կը յանձնեն վրան աղօթք ըսուած թաշկիմակ կամ (վաղարշամակ)՝ առ ի բուժումն ախտերու եւ ցաւերու (հետեւողութեամբ Գործք Առաքելոցի Ժթ. 12ին):

Արդ, եթէ բժշկութեան աղօթքը կարդացուի եւ հիւանդին առողջական վիճակը չի բարելաւուի, այն ատեն կա՛մ հաւատքի պակաս կայ եւ կա՛մ Տէրը հիւանդութիւնը եւ ցաւը կը գործածէ իբրեւ պատժամիջոց: Այս մօտեցումը եւ համոզումը արդիւնք է Յով- հաննու Աւետարանի այն հատուածին որ կ'ըսէ. «Աստուած մեղաւորներուն չի լսեր, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ Անոր կամքը կը կատարէ, անոր կը լսէ» (Յովհ. Թ. 31):

Հաւատաբուժումներ կը կատարուին պաշտամանց ընթացքին եւ այլուր: Հոգեգալս- տականներուն պաշտամունքը բաղկացած է ինքնաբուխ աղօթքներէ, երկար ու միանուագ քարոզէ: Քարոզները երբեմն երկախօսութեան կը վերածուին քարոզիչին եւ անդամներուն միջեւ: Քարոզներուն միջքը Աստուածաշունչէն կը քաշուի եւ շեշտը կը դրուի Աստուծոյ սիրոյ վրայ: Պաշտամունքի ընթացքին կը հայցուի Սբ. Հոգու ներկայութիւնը եւ ներ- գործութիւնը, որուն պէտք է յաջորդէ լեզուախօսութիւնը: Ծառեր կը զգետնուին՝ չդի- մանալով Սբ. Հոգու զօրութեան: Գետնի վրայ մարած կը մնան քանի մը վայրկեան եւ ապա ոտքի կը կանգնին աւելի կազդուրուած ու զօրացած:

Պաշտամանց ատեն հաւատացեալք կ'երգեն, կը ծափեն եւ անձնական վկայութիւններ կը մէջբերեն: Երգերուն սովորաբար կ'ընկերանան երաժշտական գործիքներ, ինչպէս՝ կիթառ, աւագափող (trombone) եւ այլն: Ինքնակամ պարերը անբաժան մաս կը կազմեն արարողութեանց:

Հոգեգալստութեան յարանուանական խումբերը բազմաթիւ են, ինչպէս՝ Church of God, Church of God in Christ, Pentecostal Holiness Church, Assemblies of God եւ այլն: Ի շարս ատնց, կայ մաւր աղանդաւորական միւլը, որոնց մէջ կը մտնեն՝ The United House of Prayer for all People, The Snake-Handlers եւ այլն:

Փակագծի մէջ կ'արժէ ամփոփ յիշել որ "The Snake-Handlers" աղանդը հիմնուած է Աւետարանի այն խօսքին վրայ որը կ'ըսէ. «ձեռքբերին օժեր պիտի բռնեն . . . եւ պիտի չվնաստ անոնց» (Մրկ. ԺԶ. 18): George Went Hensley (նամշջուած իբրեւ "Little George") անունով անձնաւորութիւն մը, խիստ հետաքրքիր աւետարանի այս տեղեկութեան վրայ, փափաքած է փորձել: 1909ին, որոշած է մագլցիլ Tennessee-ի "White Oak" կոչուած լեռը՝ բոժոժաւոր օձ գտնելու մտադրութեամբ: Վերադառնալով իր բունաւոր որսով, արարողութիւնն սկսած է ծածղաներով, դափերով (փոքրիկ թմբուկ), ձեռնածափերով եւ ոտքերու կատաղի դոփիւններով, որուն ընթացքին արկղէն դուրս բերուած է բոժոժաւոր օձը եւ ձեռքէ-ձեռք փոխանցուած է՝ առ ի քննութիւն իրենց հաւատքին: Մեզի հասած ստոյգ տեղեկութեանց համաձայն, արդիւնքը եղած է ողբերգական ու սրտանմլիկ: Բազմաթիւ հաւատացեալներ խայթուելով օձին կողմէ անմիջապէս իրենց մահկանացուն կ'ընած են: Այս մահերը վերագրուած են զոհերուն անհաւատութեան կամ բերահաւատութեան:

Հոգեգալստականութեան զարգացման ու բարգաւաճման մեծ զարկ տուած է մեծահա- շուտ հայ մը Գալիֆորնիայէն՝ Տեմոս Ծաքարեան անունով: 1930-40ական թուականներուն Պր. Ծաքարեան "Neo-Pentecostalism"ին մեծապէս նպաստած է իր հիմնած "The Full Gospel Businessmen's Fellowship International (FGBMI) կազմակերպութեամբը (գործօճ մասնակցութեամբը անուանի քարոզիչ՝ Oral Roberts-ի):

Պատմությունը ամիմայօրէմ ձողկած ու վարկարեկած է հոգեգալստականները եւ բացասական կողմերով նկարագրած է ամոնց գործունէութիւնը: Հոգեգալստականներ, տասնեակ տարիներով հալածուած են իրենց հակաքրիստոնէական արարքներուն համար: Անոնց եկեղեցիները հրդեհուած են: Անոնց Սբ. Հոգւոյ վարդապետութիւնը (Մկրտութիւն ի Հոգիւն Սուրբ) ոչ միայն քմնադատուած է, այլեւ՝ ամարգուած: Անոնց արտասովոր պարերը, ցատկոտութիւնը, վայնատում ճիշերը, զգետնումները եւ ամիտեթեթ հնչիւններու արտաբերումները (իմ'ա լեզուախօսութիւն) նկատուած են արդիւնք յիմարաբանութեան ու զառանցանքի:

Զափազանց դժուար է դատումներ կատարել հոգեգալստականներուն մասին՝ իրենց մասնատուածութեան պատճառով: Իւրաքանչիւր խումբ ունի իրեն առանձնայատուկ եղանակը պաշտամունքի եւ գործելակերպի: Սակայն կարելի է գտնել ընդհանուր յայտարար մը իրենց հաւատքի գծով: Հոգեգալստականներ կը շեշտեն մկրտութիւնը ի Հոգիւն Սուրբ եւ լեզուախօսութիւնը: Աւետարանական եկեղեցիներէմ բաժնուելու գիճով ամոնք յարած կը մնան լեզուախօսութեան: Կարգ մը հոգեգալստականներուն համար իրենց պաշտամանց միակնայատակակէտը լեզուախօսութիւնն է: Ոմանք պաշտամունքը իր նպատակիմ ու լրումիմ հասած կը համարեն եթէ արտաքիմ նշաններ յայտնուին (իմ'ա լեզուախօսութիւն, բժըշկութիւն, զգետնում եւլն.): Այլք, կ'ամտեսեն կարեւորութիւնը այս նշաններուն եւ կը կեդրոնանան աւելի սիրոյ եւ քրիստոնէական այլ առաքիմութեանց վրայ:

Այստեղ տեղը չէ համակողմանի քննութիւն եւ համեմատութիւն կատարելու մեր եւ հոգեգալստականներուն միջեւ: Բաւ կը համարենք յիշել որ ամոնք կը մերժեն աւանդական եօթը խորհուրդներու կարգը: Անոնց մօտ մամկանկրտութիւնը արգիւուած է, իսկ կրկնամակրտութիւնը՝ արտօնուած: Սբ. Հաղորդութիւնը Քրիստոսի մարմինն ու արիւնը չէ: Վարդապետական այլ հարցերու մէջ եւս տարբերութիւններ կարելի է գտնել:

Ընդհանուր առմամբ, հոգեգալստականներ ծայրայեղական են: Անոնց մոլեռանդութիւնը չափ ու սահման չի նանչնար:

Ներկայիս, հասարակութեան վտանգ կը սպառնան բոլոր այն կրօնական խմբակները կամ յարանուանութիւնները, որոնք կը ջանան խեղդամահ ընել առողջ եւ ազատ բանակամութիւնը կրօնական զգացմանց մէջ:

ԶԵՆՈՒԲ ԲԶՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ